

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԲԻՒ 23

15 Մարտ 1895



ԿՈՍԱՇԴԱՌՈՒԹՈՒԹ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պապը Ամբ ճատուկի թիւ 20

1893

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՀԱՅԱԽՈՍՏԱԿԱՆ. — Թ. Ա. Մարտիրոսյան. Ա. Վ. Ա. Վ.
2. ԱԿՆԱՐԿ Ս. Բարսեղի «Վեցօրեկից» վրայ. Ս. Վ. Ն. Վ.
3. ԵՐԿԻՆՔ ՊԱՏՄԵՆ ԶՓԱՌՍ ԱՍՏՈՒՄՈՅ. (Շ. Վ.) —

# Պ Ա. Տ Կ Ե Ր

Հ Ա Յ Գ Լ Ո Կ Ի Ս Ո Ւ Ե Ո Յ

Եղողի Տարի

Թ Ա Բ 23

15 Մայ

1893

## ՀԱՅՈՒՍԱԿԱՆ

### ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆ ՄԸ

Ակրիս Եղիպտասով մէջ եւ Ասսուան քաղքին մօտերը կը գանուի հոյուկապ գամբանարան մ'որ հաւանականապոյնս փառանդան արբապետութենէն մնացած է կանգուն:

Դամբանարանին գերեզմաներէն մին, աւազի եւ փլատակներու տակ թաղուած, մօս ժամանակներս տարկայ եղաւ. պիտական խռովարկութեանց:

Խառացացի զիտնական եղիպտատհուգէտ Schiaparelli հրատարակած է արդինքն այս հետազոտութիւններուն: Կարծեմ շահնեկան կրնակ ըլլալ ակնարկի մը նետել այս եղած հետազօտութիւններուն վրայ, զար կարելի է թէ անյսոգութեամբ ընթեռնուն այս տեսակ ուստամասիրութեանց հետամուտը:

Գիրիզմանս տնտեսը կը կրէ Հիրչուֆ (Hirchuf) մականուածնեալ անձնաւորութեան, որ Բէրի կամ Բարի Ա. եւ Բ. թուզուրներուն արքանեաց պատուականերէն էր, փարաւնահանց վեցերորդ արբապետութեան ժամանակ: Ասմոք ինչպէս որ զիտենք չուրջ երեսուն զար նախ քան գթիւստով՝ Եղիպտասի վրայ թագաւորած են Հիրչուֆ իր կենցանութեան՝ եղիպտացի մեռասանց ողէս՝ պատրաստել էր տուած այս գերեզմանատեղին,

և անձամբ դրել հրամայած՝ իր կենսագրութիւնը կերեւզմա. Դժիքին պատուանդաններուն վրայ հին եղիպատական նշանակական գրերով, որոնք իրենց ամրողջութեան մէջ լիուլի և հետաքրքրական տեղեկութիւններ կը հաղորդեն այս անձնուուրութեան կենաց, ունեցած պաշտօններուն և Եղիպատոսի ու զրացի երկրաց մէջ իր վեհապետին հրամանու բրած ճանապարհորդութիւններուն մասին:

Այս անդեկութիւններէս գիտենք թէ Հիրշուֆ փարաւուն և ան թագաւորներուն պատուակալներէն Արտ անուամբ միոյն որդին էր, որուն կեանքը թէ արզիւնալից և թէ պատուագներ եղաւ հաւասարապէս առաջին և երկրորդ Բէրի ժամանակ. Հիրշուֆ Միջին Եղիպատոսի հաւատչուին էր, ունեկապան բորհուածածին թագաւորին և հաւատիչ ուրաց, իր ընկերական բարձր զիրքը և երկրին ըրած ծառալութիւնները զրաւած էին այն ատենաւան վեհապետին վասահութիւնն այն առաջան՝ որ իր Հօր յանձնուած բացառիկ Պաշտօնին դէպի հեռաւոր երկիրներ՝ բնկեր և խորհրդական կարգուեցաւ թագաւորին կողմանէ:

Հիրշուֆ առաջին ճանապարհորդութեան ժամանակ զնաց Ամամ (Amam), զոր այսօր կրնանք նոյն համարել եղիպատական Սուտանի հետ. Այս ճանապարհորդութիւնները դէպի Արեւմուամինչեւ Դամակու (Tamaik) գտաւաները, այսինքն Լիբիա (Lybie), որոնց բնակչաց հետ կրցաւ զանազբութիւններ կնքել.

Հիրշուֆ կը յայսնէ թէ իրեն ջանիւք այդ ուզին գտնուեցաւ, որ Ռւհազն (Uhat) էր. Հայրը Ամամ ձգելով ինքն շարունակեց իր աշխարհակալ ճանապարհորդութիւնները դէպի Արեւմուամինչեւ Դամակու (Tamaik) գտաւաները, այսինքն Լիբիա (Lybie), որոնց բնակչաց հետ կրցաւ զանազբութիւններ կնքել.

Ոչ շատ ժամանակէ զարձեալ զինքն կը գտնենք նորանոր խուզարկու ճանապարհորդութեանց մէջ, այս անգամ սուանց իր հօր ընկերակցութեան և իրեւու. Պես վարիչ:

Ութ ամսուան մէջ կարեց անցաւ. շատ անձանօթ տեղեր, հասաւ մինչեւ ավագեան լեռները վերջացընելով իր չուն Ամամ, առանց ամեննեւին հետեւելու իր առջի ճանապարհորդութեան մէջ գտած ուզիններուն:

\* \*

Այս արշաւանքները նորանոր երկիրներուն հետ հազորդակ-

յութեան պատճառ եղան իրեն, այնպէս որ ոչ ոք անոր նու-  
խորդներէն փարաւոններան ափրասպեառութեան առջեւ պարզած  
էր այսպիսի հորիզոնները և գարձին այնպիսի հաղուազիւտ ըն-  
ծաներ կրցաւ բերել իր վեհապետին որոնք մինչեւ այն ատեն  
Փարաւոններան՝ ոչ մէկ ցեղ ըրած էր: Ասոնք կէս պարզեւ եւ-  
կէս ալ իրեն հարկ համարող ընծաններն էին արմաւ, խունկ,  
փիղուսկը, վայրենի անասնաց մորթեր եւային, եւային:

Հիրշութիւնի բերած պարզեւութեան մէջ կը գտնուէր թզուկ  
մը (Եղիստացի հին բարբառով ձօնկա), որ ընդհանուրին հիացման  
արժանացաւ եւ որուն նկատմամբ ընդպարձակ դրուած է արձա-  
նազրութեանց մէջ:

Ահուասիկ այս արձանազրութիւնը, զոր կը զնենք հոս  
թարզմանարար:

«Թագաւորը հոկեց եւ քննեց ըսածները. «Սայդ է թէ Դուն՝  
«Քեզի հետեւող զինուորներուս հետ մէկանդ ողջ առողջ Ամամի  
«երկրէն վերացարձար: Քեզի ըսմին. Տար ինչ բան որ կայ լաւա-  
զոյն ձօնելու համար իմ վեհափառութեանս, եւ զուն՝ բերիր  
«մեծամիծ եւ գեղեցկապոյն ընծաններ, որոնք Ամամ երկրի իշ-  
«հանդէն ուղղեալ էին Վերին եւ Սատրին Եղիստոսի թագաւոր-  
«րին, Յերի Բ. ի: Քեզի ըսմին նաև. Տար ինչ բան որ կայ լա-  
«ւագոյն եւ զուն՝ այդ երջանիկ սինձերու երկրէն բերիր թզուկ  
«մ'որ աստուածանման կը պարէ եւ կը նմանի ան թզուկին որ  
«աստուածային Պատուական Ուրատւու (Urdudu) Բունդի երկ-  
«րէն Աստ թագաւորին ընծայաբեր եղաւ: Իմ վեհափառութիւնս  
«հետեւեալ խօսքերն ըստու, ոչ մէկ ժամանակ ասոր նման թզուկ  
«մը Ամամի երկրէն որ եւ է անձ մը բերած էր....»

«Դուն կենդանի եւ քաջուողջ աջոանդրեցիր ու բերիր այս  
«թզուկը, որպէս զի պարէ տատուածներու նման, զուարձացընէ  
«եւ հրճուացընէ վերին եւ ստորին Եղիստոսի թագաւորը, Յերի  
«Բ, որ թող յաւիտեանս ասպիրի»:

\*  
\*\*

Այս շահեկանութենէ ոչ զուրկ խօսակցութիւնն անտարս-  
կոյս առնչութիւնի մ'ունի կամ գէթ կ'ալինարկէ թզուկ մ'որ  
բնականապէս վայրենի ցեղի մը կը պատկանէր: Ամէն ժամանակ  
թզուկները նկատուած են հրաշալիք եւ մատնանիշ բնութեան  
պաղանիքներու: Այս թզուկները Եղիստոսի վերին գաւառները

եւ Նեղոսի աղբերակաց քամիրը բնակութիւն հաստատած էին եւ թռչորառութեամբ կը զբաղէին: Հիներուն ասոնց նկատմամբ ունեցած կիսաստ աւողեկութիւնները Յունաց եւ Հռովմայնցոց մէջ առասպեկտաւան պատմութիւննց աւելի առւին, որոնց հետքերը օրինակի համար, կը գանուին Վատիկան եղող Նեղոսի հրակայագոյ ժ արձանին վրայ արձանագրուած:

Մեր վերը թարգմանաբար զրած արձանագրութենէ յայանի է որ Եղիպտացիք առաջին անգամ չեր որ թզուկ մը կը աւունէին: Սրդէն հինգերորդ ամբագետութեան Աստա թագաւորին օրով, Ռւբառուտ ամենին յառաջ բերած էր թզուկը Եղիպտառ M. Schiaparelliի կարծեաց համաձայն, Բունդի գաւառն, այս եղական թզուկներու հայրենիքը, որուն նկատմամբ այսպէս յաճախ բռւան վիճաբանութիւններ են եղած, պէտք է որ նոյն ըլլայ այժմու Սոմալիներուն երկրին հետ:

\*  
\*\*

Թողլով այսու եղած անակնկալ յայսնութիւնը հին Եղիպտասի աշխարհապրական սահմանաց վրայօք, հետաքրքրական է հատատառելք որ մ'ոգմէ յիսուն գար յառաջ, ուրիշ արքանեաց սովորութեանց նման էին Եղիպտացիք թագաւորաց դարբանակրան սովորութիւնները, ըստ որում վաստանեան ամբագետութեան Գահակալները ունեին իրենց թզուկները, որոնց պարերովը, միմսական ձեւերափը կը զուարձանային:

Մեր յառաջ բերած համառօտ վաստերէն զիւըին է եղանկացընել կարեւորութիւնը Սասուանի տասպանագրութեան: Այս անսարտակայս, ամէնէն շահեկան անակնկալն էր Եղիպտասի մեղի վերապահած զիւտերու:

\*  
\*\*

Պէտք է զիսեկ առաջ Պատակերիս լութերցողաց թէ այս տասպանագիրն ընթեռնդու պատիւն իրաւամբ վերապահուած էր M. Schiaparelliի որուն մասնական երախտազիւսութիւնն տածելու պարտականութիւնն ունին հնախօսութեան այս ճիւղին բարեկամքը: Իրմէնառու ուսանք Եղիպտասին քաղաքակրթութեան և զօրտթեան տատիճանն, որ արդէն վեցերարդ տիրապետու-

թեան (dynastie) օրով իր զակա՞ցնակէտը հասած էր. իրաց այս ընթացքը մեր կարծածէն եւ յուսացածէն շատ աւելի բեղմնաւոր է. Այս հետաւոր ժամանակամիջոցի մէջ, յունական առասպելաբանութիւններէն շատ աւելի կանուխի եղիսպատական իշխանապետութիւնը հաստատուն հիմանց վրայ բարձրացած էր. փարաւոններու արքունիքը կրօնական, քաղաքական եւ զինուորական բարզաւում եւ կանոնաւորեալ կազմակերպութիւն մ'ունէր, Մեմֆիսն դահակալք ափսացած էին մինչեւ եթովպիս սահմանագլուխը եւ հրեշտակներ կը յուղարկէին մէկ կողմանէն Ասորեստանէն մինչեւ Սուսան եւ միւս կողմանէ՝ Եփրայէն մինչեւ Սոմալիան եւ Դալլես ժաղկան ժողովուրդներուն երկիրները.


ՅՈՎՀ. ԱՐՍԻՆ. Յ. ԱԼԱՆ



## ԱԿՆԱՐԿ

Ա. ԲԱՐԱԴԻ «ՎԵՅՏՈՐԵՒՑ» ՎՐԱՅ

(Ճարտարագունդիա) (1)



«Եւ ասաց Աստուած՝ Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս». — Սուրբ պրոց Աստուծոյ ընծայած ամենէն վսկեմ՝ եւ ամենէն պատշաճաւոր բացարարութիւնն է այս. Հայ թարզմանն՝ նման յորականին՝ ըստ պատշաճին լեզուն կը փոխէ, վսեմ բացարարութիւնն մը, վսեմազոյն լեզու եւ բարձր կորով կ'ընդունի. — «Ասաջին բանիւն Աստուծոյ (կատարեալ) կազմեալ լցան (տպ. լուսած) իւրաք բնափեամբ. եւ այսու բարբառով լուծաւ (եղծաւ) իւաւարն, եւ քակիցաւ ապականացու աղջամուղջն. (սասակեցաւ) կորհաւ տիրութիւնն, եւ զուարթացան (եւ զուարձացան) արարածք ամենայն. ծագեաց լոյս յաշխարհն, եւ յաշանեցան (երեւեցան) կրեսք ամենայն ըստ իւրաքանչիւր կերպաբանաց. (Փարատեաց) պարզեցաւ իսուարն, որ մածեալ ունէր զերեսս Երինէ»: լըստ յունական բնագրին. մինչ տպագիրն ունի՛ Երիշէ»:

Լուսոյ զաղափարն ընդարձակելով՝ յանկարծական աստուածական հրամանն կը նմանցունէ՝ յական թօթափել ՚ի խորս ջուրց իւզ թասիելով զջուրն պայծաւացունելու, եւ կ'րաէ. — զոր օրինակ որք յանդունդա խորս ջուրցն իջանիցին՝ եւ ՚ի լուսոյ իւզոյն զոր արևանէն (տպ. առածէն) առաջի իւրեանց, կարեն կոլ ՚ի զերաց տեղեացն զոր ինոպրեն, ոոյնպէս. — եւայլն

Սասպիրեան բնադիսութեան հետեւող է Բարբար երք զձայն՝ օդոյ բախման արդիւնքն կ'ընդունի. — «Բարբար որ եղանէ յանդամոց յօդս.... եւ լեզու որ բախէ ընդ զործիմն որ կազմեալ են

(1) Տե՛ս Պարիչը Գ. Պարէ, թէ 22

հանել զհնչիւն ձայնից եւ ասլ արտաքոյ զլուրն իւրեանց» Արքեղայոտ առաջնն զայդ վարդապետած էր, եւ Ստոյիկեանք զայդ ընդունելով ընդարձակած էին: Այսիւ Ստոյիկեանց սահմանըն է՝ թէ «Սնդամոց միոյն ընդ միուոյն եւ հասարակաց հետ ունեցած նմանաշափութիւնն» (symétrie) մարմնոյն գեղեցկու «թիւնն կը կազմէ»: Թարգմանիչն այսէս կը դարձունէ այդ իւմասն: «զի եթէ է ինչ գեղեցիկ ՚ի մարմինս՝ ՚ի չտից (symétrie) մասանց՝ զոր ունին ըստ իւրաքանչիւր յօդուածոցն բնութեանց... եւ ՚ի գեղ վայելչութեան:... Զի յուսոյ պարզ բնութիւն է եւ հարաբ (homogène) կերպարանք... այսպէս զիտհորն (symétrie) նմանութիւն ունի», եւալին:

Թէ 40 կրկին արեւադրյանեւս համար՝ «Արեգակնա քոփուննան+» բացատրութիւնն կը սեպհականէ հմուտ թարգմանիչն:

Երկրորդ ճառին վերջիրն հասած զիւրին է ըմբռնելն թէ ստկաւ մի յոդնութիւնն եւ կամ քան սպրզած կրնայ լինել, կամ բնագիրն եւ կամ զայն գաղափարովն՝ եւ կամ թարգմանիչն եւ թարգմանութեան օրինակողն՝ հնար է եւ մանսուանոյ թէ յայտնապէս շփոթած են: առաջն պատճառներու նկատմամբ դիւրին չէ այզպէս կարծելն: ոչ Բարսեղ եւ ոչ նորա թարգմանն չեն եւ չեին ՚ի քուն, կ'երեւի ակն յայնի: աւելի ճշմարտամնման ենթադրութիւնն մ'է բնագրին օրինակողաց եւ մեր թարգմանչին ձեռքն գտնուած օրինակին անձնաբութեանց հետեւանքն համարել զայդ: Յունական այօն բառն որ է յաւելիւան, յաւելիւանունունիւան, դար, ՚ի հայումս եղած է աշխարհ: այսպէս,—«Արդ եթէ օր ասիցես եւ եթէ աշխարհ» (αιόν), զնոյն զմին ասիցես»:

Եւ յորդորականի դարձունելով խօսքն՝ «Բայց քանզի ՚ի հանդիրձեալ աշխարհն խոժցաւ (ապ. կաթոչ առ) հայեցուցանել զմիտու մեր, եւ ՚ի նոյն կրթել ծածուկ իւրովք ակնարկութեամբք, ՚ի միոյնէ օրէ անսի նկարեաց մուշ մի աշխարհ: եւ կայ մնայ մշտնջենաւոր այն օր՝ որ է սկիզբն ամենայն աւուրց, դուզակից լուսոյն, օրն առըս միաշաբաթոյ, պատուիչ յարութեանն Տեառն, ՚ի կեսան մարդկան, սրբոց եւ արդարոց»:

Յայտնապէս կ'երեւի աստ Բարսովի զիսումն ժ եւ յուշաբեան բառերու բազմատութեամբն: մինչ աշխարհ բառն՝ եւ մերձաւոր իմաստիւ՝ սակայն եւ ոչ մի ինչ զործ չունի անդ:

Սրտապրաւ է ճառիս վերջաբանն, ուշազրաւ է վերջաբանութեանս զիւրն: «Եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդեան, օր միւ—Զայտամութիւնո բանից այնը երեկօրւոյ կատարեսցուք

յայում երեկօրուոչ, եւ՝ ՚ի տմբն ժամու սահմանևացուք զճառս զոր  
առաք խօսել զնմանէ. եւ Հայրն բարերար՝ յորմէ Ռէդին Գոծէն՝  
(չկայ ՚ի յունին), որ է լոյս ճշմարտութեան, զարդարիչն տուլն-  
ջեան լուսոյն զոր ծագէ յերկնից, եւ զուարթացուցիչ զիշերոց  
պայծառութեամբ լուսաւորաց, որ է պատրաստիչ ճշմարտա... . . .  
ովանեսցէ զկեանս ձեր տունց զայթակզութեան... զի իբրու  
զարեղակն ծաղեսչիք լուսովն սրբոց եւ արդարոց ՚ի պարծանս  
ԽՄ յաւուրն մեծի յայտնութեանն Քրիստոսի»: (Տպագլոն չոնիք  
է բասն, մինչ թէ կրկնն ձևադիրք եւ թէ յունականն ունին  
զայտ: Յոյնն կ'ըսէ. — «Ալապէս զարեղակն փայլեսչիք ՚ի մէջ պայ-  
ճառութեան որրացն եւ եղիջիք չնչ ՚ի փառու յաւուրն Քրիս-  
տոսի. որում են փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից:

Նատ հեշտապի եւ շատ հետաքրքրական է Բարսզի Երրորդ  
ճառն վեցօրեայ արտրչութեան նկատմամբ, նիւթոց եւ զաղաւ-  
փարաց առատութեան հետ ունիմք եւ զանազան հետաքրնին  
նորութիւններ. առանձին եւանդեսամբ մը զողջիր սկիզբն  
կու տայ այո ճառին: (Եղիցի հաստատութիւն) բացաւրութեամբ՝  
Ռիգւոյն եւ Բանին զարդարեառութիւնն կը հաստատէ. «Հաս-  
տատութիւն» բառն ընդունայն կը ճդինն՝ կ'ըսէ՝ յօն իմաստունք  
«Երկնից» հետ շփոթել, սխալ է՝ կ'ըսէ, եկեղեցական զրչաց այդ  
բառով երկնից կազմութիւնն կարդալ, այլ հաստատութիւնն նոր  
Երկնիւն մ'է, տարբեր առաջին օրուան ստեղծածէն Հաստատու-  
թեան վրայ կեցած են ջուրք, ուստի հաստատութիւնն հաստա-  
տուն մարմին մ'է, սակայն վանակնէն աւելի թափանցիկ: Տիե-  
զերք հրով պատած են, եւ հրով պիտի վճաննան, առ այս Աստ-  
ուած առաջին համբարներով լցեր է ջուրն եւ աշխարհիս պահ-  
պանութիւնն համար սրատրաստեր: Ընդհակառակն հայ թարգ-  
մանութիւնն՝ եւ մանաւանդ տպագրութիւնն՝ կարծես ամենէն  
աւելի վասնկուած եւ խեղճուկ կերպարան մը ստանձնած է այս  
ճառիս սկիզբն, ինչ որ յօն բնապիրն կ'ըսէ՝ ըստ ամենայնի հա-  
կառակն է հայն. թէ եւ միշտ բարոյական մատաց բարձրութիւնն  
պահուած է: Ի՞նչ կմասր ըլլալ սորտ պատճառն, կամ ընազրին  
նման մնր ձևադիրներուն վասթարութիւնն եւ սխալ ընթերց-  
մունք, եւ կամ գաղափարուղաց անհմուտ եւ ինքնազլուխ փո-  
փոխութիւնքն, որով անխողճաբար ապականած են բնադրին ու-  
ղիղ ընթացքն: Տիոնիմք օրինակաւ.

Ցու. — «Դիտիմք՝ զի բազւամ արտեւստադէաք առ մեզ ժո-  
ւզովիւալ կան, որոց հազիւ բաւականացեալ շահել զդարման:

«կենաց իւրեանց հանապազոր արտևետիւն, սախովեն զիս համառօտել զբան»՝ զի մի խափան եղեց նոցա ընդերկար 'ի վառակոցն Զինչ ասացից, զմամամակն զոր տայք վորս Աստուծոյ՝ ոչ կորուսնելք. հասոււսցէ ձեզ զայն մեծաւ վարձու չա «հեկանութեամբ» : 'ի հասանել պատահարաց խափանեցէ զպայն 'ի ձէնջ Տէր, տացէ բարիս մարմնոց որոց զբարիս հոգւոց «տուանել սիրեցին, կենդամութիւն ոբոց, յաջողութիւն գործոց, պազմապատիկ փոխարէնս և յորժամ վրէպ կացեսոլ 'ի յուսոյն պթալանացցէք 'ի մեծամեծ ճպոնց կենցաղոյս՝ պատպամք Հոգացոյն Սրբոց լիցին ձեզ 'ի դանձ մեծազանձ վասն հանգերձեալ կաւիտնին Բարձէք այսունեամ. 'ի մտաց ձերոց զամնայն «հոգ մարդկեղէն, և տա իս ժողովեցէք ամենեւին զսիրս ձեր» . . . եւայլն:

Դիւրին է ամենեւին կարծեմ այժմ բազգաստութեամ զնել հայերէն օրինակն և տեսնել վորձիս բամձիս ստուգութիւնն.

Հայն—«Եւ այս չէ 'ի մէնջ վրիփեալ և լիռալ մոռացօնք՝ թէ 43-4 արտեստագէտարն որ միշտ հանապար յիւրաքանչխար արտեստից շահին զգարսման կենաց իւրեանց՝ առ մեղ ժողովեալ կան, զատարկացնալք և իստանեալը՝ 'ի գործոց, (տպ. 'ի իստանէլ գործոց). որ առնին նոցա առ 'ի իստանել լրելց զբանն Աստուծոց, (տպ. առ 'ի իստան լրուոց), զի զտցեն զշտն անձանց իւրեանց և կեցցեն. (տպ. զի մի գործոց, եւայլն): Զայս տառեմ, զի յօժարեցուցից տալ զմիստ ձեր տոկաւ ժտմո վորս Աստուծոյ, առ 'ի հասուցումն մեծաց վարձուց: (Հետաւեալ կրկին տողն աղէտի մը ձեռօք կրկնութիւն է վերի սիսլին): «Եւ զամնայն խափանիչ իրս և զզործս պատապիչն՝ որ անսպուղ առնին զմեղ 'ի լուսոյն ծմարիս պատգամացն Աստուծոյ», խափանեցէ տէլն և աստուածն մեր, և տացէ համբերութիւն մարմնոց մերոց, և զագնուակն պատրաստութիւն ոբոց մերոց, և բազմապատիկ փոխարէնս ընդ խափանածոյ զործոց մերոց: Զի յամենայնի յաջողեալք և երջանիկք գտցին ամենեւեան, որ միանգամ զնողեւոր շահն տուաւել համարեցան քան զվաստակս անցաւոր իրաց աշխարհիո: Զի թէպէտ և խափան եղեւ մարմնաւոր իրաց աշխարհիս, այլ 'ի պատճառ մեծաշահ զմնձուց զտանին առ մեղ յաշխարհն հանողերձեալ. առ 'ի կրթութիւն ոգւոց մերոց, 'ի վաստակս զոր վաստակիցնմք փոխանակ պարզեւաց՝ որ կան միան յափտանից: Բարձէք այսու հնեաւ. 'ի մտաց ձերոց զամնայն հոգս մարդկեղէն, և տա իս ժողովեցէք ամենեւին զսիրս ձեր», եւայլն:

Սրգ ուր է յաւնականին իմաստն, դեղեցիկ և ներգաջնակ դուրսուածքն, պարզութիւնն, համառօս ձեւն: Ձեռքեր խառնուած են այս գրոյն մէջ: Եւ գույք շատ և զանազան ձեռքներ, որոց մէն մին իւր տիրացուի զրիչն շարժեր է անկարգ եւ անկանոն կերպով, յապաւելով, վեղելով, յաւելլով:

Որովհնեան վարդապետութեան աշակերտ՝ «Եղիցի հաստատութիւն» հրամանէն կը հետեւցունէ Բարսեղ Որդոյն և Բանին աստուածութիւնն: Որովհնէս կ'ըսէ, «Մշանչենաւոր արաւուստուորն Որդին է, Բանն Աստուծոյ, և Հերով իւիւս ասեղ «Ճօղն աշխարհի Հայրն՝ ամեղերաց ստեղծման գործն յանձնելով Որդոյն Բանին՝ միշտ առաջին ուստճառ կը համարուի»: Բարտեղ կ'ըսէ: — «Ոչ միայն զաշխարհ կամեցաւ առնել՝ այլ և զաջակութիւն գործակցին ցուցանել»:

Անհնար է մերոյս մէջ այդ պարզ բացարութիւնքն ինդրել. ուր բնադիրն պարզ է՝ թարգմանիչն խրթնութիւնն մը կ'ուզէ մացունել, փափել, փափոխել, ատկնուվոյ խանապնդորել, առկայն խոտելի չէ գէթ լեզուն, ախորժելի են վարձուածքն: վերոցիշեալ այդ հաստուածն այսպէս կ'ընդլայնէ մեր թարգմանն և քիչ մ'ալ կը նուեւացրունէ խմասն ուրեք ուրեք. պարզաբար՝ կը դժուարացունէ: — «Ոչ միայն վարարած աշխարհիս կամեցաւ ցուցանել՝ այլ և զատամութիւն ճշմարիս Որդոյն իւրոյ, թէ արարիչ էր ընդ նմատ արարուցոս, և տժիչ ՚ի չփոյ, ՚ի գոյ այնց որ չէին և. ապա եղեն»: Որովհնէս կարծեմ այս իմաստին մէջ առնելիք չունի, և ոչ ալ Բարտեղ առջիք. հեղինակութիւնն մ'է թարգմանչին բնուայտն մեզ, նոր իմաստը, զարտուղի ամեննեւին Բնադրին ըստէն՝ խորհածէն, սաւաջին բասերն միայն նման լինելով:

Կրկին երկնից զոյսութեան վարդապետութեան մէջ՝ մեր վերացիշեալ ինոպիրն ուելի եւս կը տեսնուի, պարզ վարդապետութիւնն մ'է Բարսեղ քարտպածն, կրկին երկինք կան կ'ըսէ, մին տառաջին օրուան զոյտոյութեամբ երևացածն, «՚ի սկզբանէ արար Աստուած զերկին» բացարարութեամբն ծանուցեալ, իսկ երկրորդն՝ «Եղիցի հաստատութիւն» խօսքանիւ: Պատասն զայդ այգաէս ըշվարդապետեր, այլ՝ մի երկինք եւ մի աշխարհ, միութեամբն նման կոտարեալ էին: Բարտեղ զարդացած այս վարդապետութեան և Ս. Գրոց պատգամին տարածայնութեանն՝ կ'ըսկոի այգանել եւ անխղճօրէն հարսածել հոյակար փիլիսոփայցն: Այդ իմաստոց ծաղրաբանութիւնն աւելի զօրեղ է հայերենին

մէջ։ Այլ իմաստն հայ թարգմանին բերանն՝ հազարումէկ կըց-  
կառւր կերպարանք առած է։ Ի՞նչ է պատճառն, ո՞յլ է յան-  
ցանքն։ — Վերոյիշեալ ծաղրաբան զրչին կորովի գարձուածքէն  
յայտնապէս կ'երեւի որ թարգմանին կատարելապէս հմուտ է  
իւր արուեստին եւ սոյն կրկին լևզուաց. բնագիրն՝ ոչ գէթ չատ  
աղաւազումն կրած, եւ ոչ ալ խանգարեալ օրինակ մ'է, ձեռա-  
գիրներու՝ հայերէն ձևուազրերու. է աղաւազումն, խանգարումն,  
եւ ամենազզի յանցանքը։ Գաղափարօդք՝ ըստ անձնիւր կարո-  
ղութեան՝ իմաստոց հաւասարելու ձկումամբ՝ կամ անխորհուրդ  
տղայամառութեամբ՝ ձեւք խառնած են. ուր «Ք» բառն տեսած  
են՝ հնն կամ լուսանցքին վրայ «աշ» բառն աւելցունել հարկ հա-  
մարիր են. ուրանոր իմաստն իրենց անծանօթ կը մնայր՝ ու-  
զածնուն համեմատ շարած եւ օրինակած են. ուր աւելի կար-  
ծեցին՝ զեղչած, եւ ուր պակաս՝ բարգած։ Կրկին զաղափարօդք  
«Ք» եւ «աշ» բառերու քով «բնաւ» մ'ալ աւելի զբեր են, ուրիշ  
մը «առնելին», ուրիշ մ'ալ իմաստն փախեր է, եւ ձուլած՝ հանած՝  
ոչ երու զանդպատճ մը, բառերու թանձմ խաւ մը, ուր ոչ է զատ  
իմաստ իմարմեն աւելորդ ժամափառաւութիւնն է։ Յիշեմք այդ  
յօդուածն։ Հոյն։ — «Պարտիմք խնդրել՝ եթէ այլ երկինք՝ նոշ  
(ապ. +ան) զայն որ եղեւն յասաշազրյն՝ զուցեն. եւ կամ նոյն  
արցիօք կոչւեցաւ հաստատութիւն. եւ եթէ երկու երկինք իցեն։  
Այլ լաւ համարին՝ որ որ յանձիւցին իմաստնանու ՚ի ճառս երիշ,  
(ապ. որ ՚ի ճառսն) թէ լեզուաք իւրեանց սակեցին և ՚ի այ-  
բան+ հաւատութիւն լինեցին. (ապ. և ոչ ՚ի այս ճշմբէտ բանդն հաւա-  
տութիւն լինեցի նոշա. իսկ կրկին ձևուազրաց մին՝ և այլ այն+ ոչ  
հաւատնին ՚ի ճշմբէտ բանին). Յոյն պարզաբար կը խօսի. — «Ե-  
«իմաստանք որ ճառեն զերկնից՝ զեղուս կամին կորուանել  
«քան հաւամնել այդմ»։

Յայտնի է որ ապաստ թարգմանութիւն չէ բնաւ իմաստանք  
բառն երիշից իւրա իմաստին հետ զուգելով՝ զարձունել՝ մէր  
յանձիւցին իմաստնանու ՚ի ճառս երիշից», այլ վմեմ թոփչք հմուտ  
զրչի. բացարձակ յայտնի է թարգմանչին նշանաւոր եւ հոյակապ  
անուն մը կրկին. նոթագրական է ամեն անուն որ նմա սեպհա-  
կանելք, ենթագրական է զարձեալ ամեն կեզտ՝ թէ եւ ամենա-  
նշչին եթէ նմա ընծայեմք, առանց հիմն են այդոքիկ. մեր  
ձեսքն զանուող օրինակոց խեղճութեանն է յանցանքն, եւ այս  
չէ ենթագրական, եւ ոչ առանց հիմն»

Սրգարանալի չէ յայտնապէս ոչ ձեռագրին սխալումն եւ ոչ ալ տպագրին չսփաղանը երկիւ զածութիւնն, երբ յայտնի պարզ ընթերցօդն անդում կրնայ յուշաբարել հետեւեալ սիրուն հայկաւրանութեան մէջ սպրզած ամհամ բասի մը ուղղութիւնն, որու համար ոչ բնագիր պէտք է եւ ոչ ձեռագրիր: «Զիցէ՝ ակնեալ քո զաղպչական՝ որ փշին բոլորին օղով՝ ի խմաւութենէ անձւրաց, կամ զիարու առնուն զիւրաքանչչւր կերպարանու ըստ օրինակի գմբեթացն ճեպելով հոսանացն ջուրց, որ զեղսն (լուսն՝ ի արտղրի) ընդ միմեամբը»:

Հնոյն ասաւեղաբաշխից մոլորակային դրութեան ձեւն հեղնօրին բացառուելով Բարուել՝ պլատոնիեան աւանդութիւնն մէջ կը բերէ, ըստ որում՝ եօթն մոլորակաց եօթն բոլորակներ գծուած սեպհտիանած են մէջէ մէջ սոսիհճանաւրար, որոց իւրաքանչչւրին վրայ յաւէրժարան մը բաղմած՝ կը զարձունէ բոլորակն եւ կ'երգէ, եօթն յաւէրժանարանց մեղեղին երկնայինքն կը հիացունէ, եւ մեղ անդսելի է, երկրին մէջ բարձրացած սոսկալի ժիորին պատճառաւ: Զայր կ'աւանդէ Պլուտարքոս, զսր լինդալով միշելէ յետոյ վեցօրէից Քարոզն՝ հետեւեալ ծաղրաբանութեան կը յանդէ: — Վըստ օրինակի այնացիկ որ իցին՝ ի զարգմացի, եւ յանդապար ձայնէ կուանին եւ ուստին անով՝ գունչին տկանչք նոցա, և յայնոմ ձայնէ՝ որ անկանի միշտ՝ ի լսելիս նոցա՝ զսր իրիք ինչ բարրաս ոչ կարեն լսել»: — Սակայն զիւուելի է այս հատուածին մէջ հայերենի եւ յունականի զսմաւութիւնն զի ուր բնադիրն կ'ըսէ՝ թէ վասն զի ականչնիս՝ ի տղայութենէ անոտի կ'ըսկոին լսել այդ ձայնն՝ ըթացած են»: թարգմանութիւնն կ'ըսէ՝ թէ «վասն զի չատ ազմուել կայ աշխարհիս վրայ՝ կ'ըզպաղինք եւ չենք լսերու Բաւական տարբերութիւն է այս ոպւսն, և բաւական ալ իւմաստից փափոխութիւն»:

Սննարին է բառ առ բառ այսպէս ընդահանուը տեսութեամբ առաջ մղել քննութիւնն, անհնարին է, վասն զի տող մը չանցնիր՝ ուր Բարուել յունական իմաստոց մին չշարժէ, բառ մը չկայ՝ որ մեր հետաքրքրութիւնն չդրովէ, տուն մը չկայ՝ ուր ժամանակին զիտութեանց բարձրաւոյն բացարութիւնքն չտեսնուի, հսեսողական ձեւ մը պակոի. այսպէս եւ թարգմանութեան նկատմամբ՝ ամեն պարբերութիւն իր լեզուն եւ թրւուցիկ կանոնն ունի, գեղեցիկ տացուածք, քերականական զարձուածք, ընտանի զրոյցք, վում բարբառ անպակաս է, իսկ ձեռքերնիս զանդուած տպագրին եւ ձեռագրիք՝ տող մը չեն մնցու-

ներ տուանց խաճպարման, տուանց մեծի յեղաշրջման, բաբեկոնաւ կան խառնուկոյս մի և. ո՞հազին աւերածոյ կոյտ մը կը յանդիմանեն մեզ Անհնարին է, այն, խղճահար քննութիւն մը թափել տու առաջ եւ առան բալոր զրայս վրայ, ժամանակն վասնել է յընդուանյան եւ ումզիք. ուսափի համառակով ըստ կարի կը թռչիմք էջերն, ամենին զիխաւոր կէտերուն նուիրելով մեր ուժու

Եջ 50 Բարուղ բնադիտութեանց ուսուցիչ է, կայծակն եւ որսառումն կը քննէ. «Ե՛ս սասպիռանէնէն հոգմոց՝ (տպազիրն ՚ի հասուառառնէնէն հոգմոց), որ բախսին ընդ ամուս, (առ. ընդ միտան յանցու), ՚ի սասպել (առ. ՚ի սասպիք) բնաւոր հոգմոցն՝ յորժամ իւրաքանչին յեներ ՚ի բուժ ամոցն՝ հայրիւն հարանի, ճայթիւն ուրամաննց». (առ. յորժամ հարիւնիչն յեներ զերդա ամոցն՝ հայրիւն, հասանին ճայթիւն որսառուց. Իսկ միւս ձեռազիրն՝ յորժամ հարիւնիչն յեներ ՚ի բուժ ամոցն հայրիւն, հարանի հայրիւն որսառուց):

Սոյն ճառին մէջ ականց կրկին անուններու կը հանդիպիմք. - Քանակն՝ որէ Silexի տեսակ մը Quartz hyalin (Hyalos ապակի)- Cristal de roche, իսկ միւսն Պաղպաղպակ- Sélénite (transparente) բուժաքար, նոյն ընդ լալի, կամ pierre spéculaire; Եթէ յիշապակուած շինեին մեզ ՚ի հարց այս կրկինակ բառեր՝ անշուշտ մինչք այժմ զատանին ժառեւց բիւրեւ կամ ապակի՝ եւ զերկլարուն հայելաւուր կամ շունաւուր կը կոչէինք, արհամարհելով կամ անընդունելի զատելով Վանակն եւ Պաղպաղպակ քարերն եւ բառերն:

Զուրց տառնին շարժման նկարագիրն շահեկան կերպարանք մ'ունի ընթերցման, եւ այս յայն բնադրին մէջ չկրկեւիր. - «Բայց տակաւին չեւ. եւս տակալ ջուրցն զփորձ զնացից. այլ յամենայն կազմանց ալիք զարիօք զիզանային, եւ ինքեանք զմիմեամբ զատանին ՚ի վերայ երեսաց երկրի, բարձրացեալ վերանային, ՚ի բարձուն ամբանային, եւ ծփեալ կոծէին զամենայն երեսա երկրի, եւ ՚ի սահմանս այլոց բնութեանց ջանային հասանել, անդաւդուր (առ. անդաւդուր) խորց զոչէին բազում ջուրբքն, որ յամենայն կազմանց տարածեալ ունէին դամենայն երեսա երկրի»:

Յանաբանութեան եւ հայկականականին կանոնաց քազցր կիրառութեան օրինակներ են՝ «Ժաշէկի ծառոց», «Ճնունդ+ խոտոց», «Էցու+ սերմանց», զոյտկանքն վոխանուոկ իւրաքանչիւր անորից զերբարյց տեղ զործածեղն, այսինքն «Ժաղկել ծառոց»,

«Ճնամնիկ խոտաց», «գուսաննել սերմանց», «հասաննել եվել պաղոց»,  
եւայլն. և. կամ «ծաղկումն»), եւայլն:

Բարսել երկրադնախս մեծամեծ զետերն կ'ըսկախ թուել,  
յականէ յանուանէ, Արքաստանի Մթնոլորտաբանութենէ քաղ-  
ուածոյ հաւաքելով. Տարածուսն և. Խապռո (Բեա և. Թանուը)  
Պիրենեան լեռներէն կը հասցունէ, Արեւելից համար Արեւ-  
մուաքն խաւար էր այսօր, ինչպէս Արեւեմուց համար զեռ եւո  
խաւար մնացած է Արեւելքն այսօր: Արեւելցին շատ աւելի  
տեղեակ էր Հնդկաստանի և. Բակորիոյ՝ քան Գաղղիոյ և. Ի-  
բերիոյ (Մոբանիա): Այսպէս Բարսել արեւելք և. արեւեմուտք  
զիմելով յանզուզն կը ձառէ և. կը գայթէ, մեր թարգմանն քիչ  
մ'աւելի անտեղեակ կամ լոււ և. անուշտափր այդ անուաննց  
նորանոր անուաններ կ'ըստեղծագործէ և. յունական յօդերն կա-  
պելով անու անց հետ՝ անիմանալի ոկզբնատառեր և. յորջորջում-  
ներ կը շինէ. ձեսազիքը և. զաղափարօղք քիչ մ'աւելի ասպա-  
կաննելով այդ անուաններն խառնագմանոր բաւզի մը մէջ կը ձգեն  
զտպագիրն, որով սոսկալի ճիւազ մը կը պատկերանայ մեր ա-  
շոց: Տեսնեմք ապազիրն.—«Փեա մի որ անուաննեալ կոչի Հինոցն՝  
յարեւելից ելանէ... Եւ. 'ի միջոյ՝ յարեւելից ելանն այլ զեռք՝  
որ անուաննեալ կոչին Բագարոս և. Աւոստակոս» (յունական) «Օ յօդն  
միացած Քսասովէ անուան հետ), և. միւս եւս զետ՝ որ ան-  
ուաննեալ կոչի Բարգարէս. (արգարեւ զարմանալի է Աւոստակոս, Ա-  
ւոստու, անուանն Բարգարէս կարգալն, օրինակելն, ասպազրելն).  
շՄեւլոյն ծովակ ՀԱՏՍԱՆէ եի ելանէ. (անիմաստ միջանկեալ  
խօսք մը՝ զոր Բարագսուի կը պատշաճեցունէ ապազիրն. ընդհա-  
կառակն յօյնն կ'ըսէ: —զորմէ (այսինքն յԱրարսեայ)՝ է Մ'եւլոյն  
ծովակ ՏԱՆԱՍԱՒԾՆ ԵԼՇՆէ».—(Տանակոս լասն յայտնի է որ թարգ-  
մանչն ձեռօք հարանէ և. եկած չէ, այլ համբակ էր ինակողաց և.  
գուսանուուց ապիկարութեամբ). և. միւս եւս 'ի կոյլաստին  
աշխարհնէ՝ որ անուաննեալ կոչի Ովկասիս. (յունական արական  
յօդն «Օ միացած թարգմանչն ձեռօք Փասիս անուան հետ)....  
եւ զարձեալ այլ եւս զետք որք յարեւեմտից ելանն ի Պէտքանոս  
լեռնէ. (մին 'ի ձեռ, Պէտքանոս—Պիրենեան), մին անուաննեալ կոչի  
Տարածոս, և. միւսմէ Խսարտո, և. անզը քան զարձանսն կանգ-  
նեալս 'ի սահմանս ծովուն մասնէ Պէտքանոց (այս անծանօթ ա-  
նուանն Բնազրին մէջ չկայ, և. ոչ ալ թարգմանչն զործն է,  
այլ մրգուզ զրչաց և. ապիկար ընթերցողաց և. զաղափարաց  
արգիւնք. Պեղեցոցն ըստ Բնազրին և. ընտրազոյն ձեռազրին

արէաք և բլլաց Ե-րողեցոց, ինչպէս առզ մը վար ծանօթութեան մէջ կը յիշեցաւնէ նաև տողագիրն, եւ զողցես ինքն կ'անփութանց յայդմ։ Բայց իսպաս նախ ընդ աշխարհն Բեղացոց անց ցանէց։ (Բեղացն նոյն է վիրացիշելոյն հետ՝ Պեղեցէ, երկաթագիր հնագոյն սովորութիւնն եւ սեղմ զբերն եթէ գծեմք աչքերնուս զէմ, Ե-րողեցոց բառին զբերով կրնամք Բեղացոց եւ Պեղեցոց անձունի անուններն ծնանել)։ Քիչ մը վար, քանի մը բառ յետոյ Սպանից անունն իբերէոս՝ կ'ըլլայ Եսպէրէոս ըստ տպագրին, Նէւէս կը լինի Հռնէսէս, յօդին միամալովն, իսկ Քրեմեափս ողիդ զրութիւնն զանուելով յօրինակին՝ տպագիրն Քրմիւէս զրութիւնն կը պահէ։

Գեղեցիկ բացարարութիւններ են անշտաշո՝ «Զրշեղջ», «Հաւեմարնք եւ համբարք ջուրց», «Արարոյդ ճրագի կամ բուծնոյ որ ծծէ քամէ զիւղո»։

Էջ 58 «Ճճեաց ուժեաց» ՚ի տպագրին եղած է «Ճճեաց իշեաց»։

«Ժամանակ ձմերոյնոյ» կը կրչէ թարգմանիչս ձմերուան արեւապարձն, եւ «Ժամանակ ամարտինոյ» ամարտւան արեւապարձն, իսկ կրկին զիշերահուասագրն՝ «Հասարակոծ տունջեան եւ գիշերոյ»։ Իսկ այլուր այլապէս տեսանքք ՚իր քաղեմք հետեւեալ օրինակներն, անձրեւոյ եւ ձեան պատճառապահութիւնքն։ — «Խանաւութիւն ջուրց ՚ի տապոյ արեգակոնն ձզի ընդ երեսս բարձանց, եղանէ ՚ի հոծ եւ ՚ի թոյլ օգն ժողովի։ Եւ յօրժամ ձեւպիցն չողմէն չնչել՝ ընդ ալզօս ՚ի վերայ ամպոց գայ իջանէ նասի... եւ սկրանի յօրինել լինել յօլուն յօլուն զարմանագործ իմաստութեամբ,... եւ մեկին լինին շիթք շիթք եւ ցանին՝ սրոկին՝ ընդ երեսս երկրու... եւ յօրժամ ամպք առցեն զնմանութիւն փրփրոյ՝ ՚ի սասակութիւնէ բանութեան հոգմոց, եւ ոտքնասառոցց ցրտութիւն զիշիրով խանաւութեանն անկանիցի՝ տաժաման զանուն ջուրքն ՚ի ձիւն, եւ հոծին ամպքն ձեամբք, եւ լինին ձիւնաբերք։

Որոցինեայ վրայ յարձակումն Բարողի զիխաւոր զրազումներէն մին է զողցես ցարդ միշտ պարաւապատշտճ լեզուաւ հակառակուծ էր նաև, այլ արդ կարծես տղայական չարութեամբ մը կ'ուղէ հարուած առ, սակայն միշտ առանց անուանն։ Ասացուք ընդդէմ ուրամն որ յեկեղեցւոյ է, եւ զանդաչէ աննման առակօք։ Ինչ էին զանդաչանքն։ — Վէրին ջուրք բացարութեամբ հրեշտակին կ'իմանալը Որոցինէս, իսկ ներէին ջուրք։

սաւաննեւ։ Հերոնիմոս Արտղինեայ եօթներորդ սխարժունքն կը կարծէ զայս։ Բարսեղ կը հակասակի յայսմ իւր Վարդապետին, և այսպիսի բանք՝ կ'ըսէ, երազոց պատմովնեանց նման են, եւ իրեւ զբարբաջ ծերութեան, որ անցեալ զառանցիալ իցէ սմնկանել 'ի բանից հաստատով թենէ»։

Եւ ինչ իրաւամբ այսչափ առաջ երթալ, մինչ իւր իսկ սեպհական հարազատն Գրիգոր Նիւռացի՝ յայտնապէս նոյն վարդապետութիւնն կը քարոզէ Արտղինեայ նման, թէ «մերին ջուրք՝ «երկնաւոր բանական զօրութիւննը են. բաներն թող զարմանք չզործեն»։

Բայ զրոց երկրորդ աւար յիշտառկովիւնն Բարսեղ կը նուիրէ հաւատացեալ հօտին երկուշաբթի առաւօտուն ժամուն, երեկոյին պահելով չորրորդ ճասիւն արարչութեան զաղանեաց թարգման կանդնել վերսախն։ — «Եւ արդ այսուհետեւ պատմութիւն աւուրն երկրորզի 'ի նմին աւուր համոզիցէ, ... եւ զի զրագեալ է աշխարհո 'ի պէտս կարօւառութեան՝ տացուք զմիջոց աւուրս հոգոց նարս, ... եւ ընդ նմին պատարաստեալ վերսախն զանձինս խորակաց ասաւուածելէն լսնին, որ կաչէ զմեզ 'ի սեղան հոգեւոր 'ի ժամ երեկոյին»։

Կ'իջնէ Բարսեղ ըեմէն երեկոյիան խօսելիքն ոչ զնելով ամփոփել, մինչ ունենողիր մազալուրդն խառն 'ի խուսն կ'ելլէ եկեղեցին, իր օրական զրագման և կենաց հայնայթման հոգովն զրագեալ։ — Բարսողի ասածին զործն է յառաջարան մը պատրաստել երեկոյիւն՝ վասարկալուկ մողովրդեան աշազրութիւնն եւ յօժարութիւնն ձգելու համար յինքն, աշատելու համար այդ ձանձրոյթէն որում ենթարկեալ է մարդ, մանաւանդ երբ ձախող կենաց վրայ տւելնոն եւ ասօրեայ զործոց ասաւնակիր յոզնութիւնք եւ ձախարդութիւնք։ — Սբառաքըն մասենապիրք՝ Պղտառն եւ Սրբատափան լսուական նիւթ ունին Հանտորի մը բերանն յառաջաբանութիւն՝ վերջարան եւ նոյն խկ ճառի մը իրանն կազմելու։ Պղտառն երգոց վրայ խօսելով կըսէ. եթէ ոք իր զրագմանց մէջ ժամանակ մը ստհմանէ երաժշտութեան յատուկ՝ յայտնի է որ միտքն եւ սիրան կը կրթէ, խկ եթէ չափազանցէ յայգմ՝ կը թուշնայ սիրան եւ անողի մարտիր մը կը նմանի։ Սրբատափան իր երգոց մէջ կ'ըսէ, Այս ոք ձի կը սիրէ, կը պարէ ձիոց վրայ, ձի կ'երազէ, կրկիսի մէջ է։ Այս կրկին նիւթերն՝ հոգ չէ թէ յարմար կամ անյարմար՝ յառաջարան մը կըր-

նան կազմել, մանաւանդ երբ ճարտարի բերանն իյնեն. փոքրիկ  
յանելուած մը ընդունայն ժամավաճառութեան՝ յիբաւի զրաւիչ  
բացարաւթիւն մ'է, եւ այդ ընդունայն զբօսնաց քով՝ եթէ  
յանելումք տիեզերաց կազմութեան զիւթական ոքանչելեաց  
զբօսնքն՝ յայտնի է որ կը յաշողիմք տաժանակիր եւ՝ խոնջ  
ունինզրաց միտքն գէթ ըստ բաւականին խթել ՚ի լուր մեր  
բանից. Յարսզի ճարտարութեանց մին է նաեւ նիւթէ նիւթ  
անցնելու զիւրութիւնն, յողովուրդն առառուն լսեց իւր խօսքն  
եւ բաւական ընդերկար. եկեղեցիէն զիմեց իւր առօրեաց գործոց.  
մին իր գարբնոցն, միւսն ՚ի հիւմնաբան, մին ՚ի դպրանոց, միւ-  
սն ՚ի հրապարակ, մին անական հոգոց, այլ ոք ՚ի մարզս, ոմն  
՚ի զաշտ, ոմն ՚ի ծոց, ոմն յարօր. երեկոյին միացան ամենքն իր  
շուրջն, բայց ամենքն ալ իրենց զբազանաց հոգերումն պաշար-  
ուած. նիւթ մը պէտք է՝ որ ամենուն առնատարակ սլատշաճի՝  
եւ առկան ոչ միոյն զբաղումն եղած ըլլայ այդ այն օր.  
քաղաքական հանգէսք եւ ձին կը յարմարին. ամենուն միաքն  
քակելով իր հոգերէն չէզոք խնդբոյ մը վրայ կը զարձունէ, եւ  
ոպան մի անող ճօճք տալէ յետոյ՝ աստիճանի պակասութիւնն ա-  
ռանց զգացունելու՝ կը բերէ զանոնք բոլորովին տարբեր խընդ-  
րոց մը վրայ, եւ այդ ինդիրն իր նպատակակէան է: Այսպէս է  
չորրորդ ճառին անցքն—

(Եարայարելի)

Ա. Պ. ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

## ԵՐԿԻՆՔ ՊԱՏՄԵՆ ԶԳԱԼՈ ԱՎՏՈՒՅՈՅ

(Շարայարուքիւն) (\*)

ԳԼ. Ը.

ԵՐԿԻՆՑԻՆ ԵՒ ԵՐԿՐԱՑԻՆ ԳՆՏԵՐՈՒՆ ԶԴՈՂՈՒԹԻՒՆ  
ԿԱՄ ԾԱՆՐՈՒԹԻՒՆ.

Ա. Երկնային գնորեցուն եւ երկիւն յևոյն խաղմութեան և պահ-  
պահուն համար յէտուանիւնն իսրեւու է.— Անցնեալ կրկին զվաոց մէջ  
փոքրիկ տեսութիւններ ըրբնք ձգողականութեան վրայ, ամենն  
մարմնն երբ պատշաճաւոր գրից մէջ գտնուի եւ խափան չու-  
նենայ՝ դնդի կերպարանն կ'ընդունի. հեղանիւթոց շատն այս  
ընդհանուր ձեւոյն օրինաց կը հպատակին, մնդիկն եթէ կաթիլ  
կաթիլ թափիւմք՝ լւրաքանչիւրց ձեւն գնդակերպ լինելէն զամ՝  
երբ իրարու չափաւոր մերժաւորութիւն ունենան՝ կը միանան  
իրարու, առանց գնդաձեւութիւնն կորուսանելու. այսպէսնաեւ  
ամեն մետաղ՝ հալած վիճակին մէջ եթէ շարժման ենթարկի  
բոլորչի գնդակակերպ ձեւ կ'ընդունի. նոյն բանն ջրոյ կաթիլն,  
ցողն, իւղն, եւ առանասարակ հեղուկը կը ցուցընեն:

Շաս զիանականք այդ ձեւոյն պատճառն փոխանակ ձգո-  
ղականութեան տալու՝ այլ պատճառներ յառաջ կը բերեն. ան-  
հիմն չեն այդ ցուցմունք: Ումանք օգոյ ձնշման արդիւնք կը  
համարին զայդ, սակայն այս անհիմն եւ սիսալ զրոյց մէջ, վասն  
զի օգանան մեքենան պարզելէ յետոյ՝ գարձեալ նոյն ձեւն ան-  
փոփոխ կը աւեսնեմք սնօդ միջոցի մը մէջ: Մհացեալ պատճա-  
ռաբանութիւնքն թէ եւ ոչ անհիմն, սակայն եւ ոչ զօրաւոր,  
ձգողականութիւնն զոր նելանն Տէռանելեաց լէ. խնդրովն կը  
պարզէ՝ ամենէն հաւանականն է եւ զօրաւոր փատակը ուն, եւ  
այս միացն ծանրութեան կամ յէտութեան անուամբ՝ առհասարակ  
ամենայն մարմնոց կրնայ համոզիչ կերպով պատշաճիլ. Մեր

դմոյն վրայ դարձունելով աչքերնիս՝ ամենեւին տարակոյս շենք  
ունենալ՝ թէ ծանրութիւնն կայ էապէս. ծանրութիւնն մի այլ  
անունն է ծգողութիւն, կամ կրկն և մի զօրութիւններ. եթէ  
փոքրիկ կաթիւներու մէջ կ'աղբէ այդ ոյժն գնդակերպ ձեւ մը  
տալու՝ ովկ կրնայ ըստէ թէ մեծամնծ մարմեոց վրայ նոյն ազդե-  
ցութիւնն չունենայ. և սակայն զիանական աշխարհ ընդու-  
նած է զայր եթէ և մենք ընդունինք՝ պէտք է յիշեմք՝ որ  
նիւթն ինքնին այգափիսի կարսղութեան՝ զօրութիւնն և ազգե-  
ցութիւնն ծնող չկրնար ըլլալ, վասն զի նիւթէն և նիւթակա-  
նէն բարձր է այդ յատկութիւն, և նիւթոյն վրայ կ'իշխէ, ուս-  
տի անհրաժեշտ է թէ այդ անազին ոյժն տիեզերաց մէջ տիոսղ  
Աջ մը լինի, նախախնամօղ Աչք մը՝ որ անցողդողդ պահէ  
զայր, անարկա իմաստութիւն մը՝ որ նիւթոյն մէջ կարե-  
նայ պարփակել աննիւթ զօրութիւն մը, և անդադար իմամօք  
երգնէ և ծնանի աննիւթ անհամար տիեզերական աշխարհներն  
ստիճանիստ օրինայ նախակութեամբ:

Եթէ ծգողականութիւնն գնդաձեւին պատճառն համարեցինք  
նոյն զօրութիւնն և նոյցա պահապանութեանն պատճառ հաւա-  
տալու եմք. վասն զի այդ մտրմեոց կազմութեամբն այդ ոյժն  
չանհետացաւ, այլ նոյցա հետ և նոյցա մէջ կ'ապրի: Եթէ են-  
թաղրեմք պահ մի այդ զօրութիւնց չքացումն՝ յայնժամ այս  
գունդերն զլուխնին անկած պիտի արշաւէին, առանց զիտնա-  
լու՝ զէպ ՚ի ուր, Յայնժամ այդ սոտկալի դղրդմանց՝ շարժերու-  
և բարախմանց մին միայն բաւական պիտի լինէր երկրագունդն  
քականելու, ցնդելու:

Սակայն ենթապրականն է միշտ այս. և ենթապրութեանն  
մը վրայ քան զայս տւելի խօսիլ չարժեր. երկինք միշտ մեզմէ  
բարձր են, քնննեմք մեր առջեւն եղածն, և առա հետեւութեանց  
յան եմք մտօք: Երկրիս վրայ ծանրութիւնն այս կայ. կամ ՚ի  
հուռառակէն՝ կիողրունական ազգեցութիւնն մը ամենուն՝ վրայ  
զրուած՝ դէպ յինքն կ'ուղբէ ծգել, յինքն ամբարել ամեն բան.  
Քարը վերէն միշտ վար կ'իյնայ. կազն՝ եթէ օդէն թիթեւ է կը  
բարձրանայ, սակայն առտիճանն մը, հոն պէտք է կենայ, և  
զանազան բաղադրութիւններ կազմելով պէտք է խոնարհի, ցած-  
նայ, մինչեւ կեղրունն միտի, առանց հոն հասնել կարե-  
նալու: Ամեն բան այս անաւոր և անիմանալի ուժոյն առջեւ  
պէտք է խոնարհի. ամեն բան պէտք է շարունակ շրջան մը  
կրէ փոփոխութեանց, և սակայն տիեզերք և երկրիս և աչ-

խարհ նոյն կը մնայ. — Ո՞րչափ է՝ Արարողին իմաստութեան անհուն չափն. —

Բ. Ծանրութիւնն է Եդրութեան զբանագութեան դեմ ապահովացնեան ժ' է հեծ. — Այդ ծանրութեան՝ ձգողութեան՝ կեղրոնսածիդ զօրութեան օրէնքն որուն վրայ կը խօսէինք, հակառակ զիրքով օրէնք մ'ալ ունի՝ որ է կեղրոնսախոյս զօրութիւնն. Ամեն մարմին զէպ ի կեղրոնն զիմելու հարթին մէջ է, ասկայն առանց բնաւ հոն համնիլ կտրողանալու, լսինք Ա. մասին մէջ. այդ ընդհանուր վարդապետութիւն մ'է զար զիստութիւնն համախոնութեամբ կ'աւանողէ. ծանրութիւնն եթէ այդ հակառակ ոյժն չփանէր զիմադիր, գուցէ եւ ինքն փաճանար. եթէ հակառակ ոյժն՝ կեղրոնսախոյս զօրութիւնն հաւասարէր առաջնոյն՝ յայնժամ երկիրս եւ տիեզերք վասնդի մէջ կը զրուէին: Խնչակս աւեսանք շարդ ամեն ասսող իւր առանցքին վրայ օրական շրջանն կը բազորէ. երկիրս ժամուան մը մէջ գրեթէ 400 մղոն տեղ կը կարէ, եթէ մի միայն կեղրոնսախոյս զօրութիւնն իշխէր, վայ մեղի, այդ արագութեան մէջ: Դարձեալ զի երկրիս կաղմութիւնն ջրով եւ հողով լինելով թոյլ ասրբն ամենափաքր հակառակութեամբ պիտի վաւանդուէր, ուստի նոյն խակ հաւ ասար ենթազրելով այդ կրկին ոյժերն՝ վտանգն անխուսափելի էր, առ այս Անկարօան հանճարոյ՝ Խմաստութիւնն զլխովին՝ ծանրութիւնն 288 անդամ աւելի բարձր եւ ազգեցիկ կարգած է քան գհակառակ զօրութիւնն. Առ այս իւրաքանչիւր մստունք աշխարհիս՝ կատարեալ հանգիստ եւ կատարեալ ապահովութիւնն ունին, ոչ երթեք իւր շարժմունքն կըսարիպէ զծովերն շամաքն ծածկել, ջուրերն ապականել, կամ ցամաքն ջրոց մէջ սուզիլ, այլ ամենայն հանգարտութեամբ իրենց կանոնաւոր ընթացքն շարունակել:

Աւելի ահաւոր է Արեգական երեւոյթն. որոց շրջանակն 1, 400,000 անգամ աւելի մեծ քան երկրիս՝ իր օրական շրջանն 25  $\frac{1}{4}$  օրուան մէջ կը կատարէ, հետեւաբար 7,326,000 մէզը կը կարէ ժամուան մը մէջ, աշխարհիս կտրածին չորս անգամն աւելի. ինչ ահաւոր անսարքն պիտի նկատէնք՝ եթէ ծանրութեան անցմանիլի օրինաց փոփակութեամբ՝ չզարմանուէր այդ հակառակ ոյժն. չօժտուէր այդ խմաստուն զօրութեամբ՝ Արեգական հսկոյ մարմինն. եւ սուկայն միշտ ահաւոր անսարքն մ'է վիթխորի մարմենոյ մը մէջ փաքրիկ զօրութեան. մը լնականալին, եւ ում նորա մէն մի մասունք՝ իւրաքանչիւր հիւլէներն՝ պատրաստ հպատակութեամբ պէտք է հնագանդին. —

Զգոչնմք արդեօք, «Ո՞վ խորք մեծութեան, զիտութեան եւ իւ և մաստութեան Աստուծոյ, որպէս զի անքննելի են ճանապարհք «քո, Տէր»:—

Տիեզերական մարմնոց օրուկան շրջանի ժամական չափն գանելու համար՝ պէտք է այդ մարմնոց տրամադրծն եւ շրջառ նակն առնուլ, վկրծինն իւր օրական հաշըովն բաժնելով կ'ու նենամք իր ժամուց հետ համեմատական դնացք մը, իսկ 24 ով բաժնելով՝ կ'ունենամք մեր ժամուց լազգաստական ընթացքն: Այսպէս Երկրիտ տրամադրծն է 12,733, 308 մեզր, իսկ շրջառ նակն 9,020 մղն, բաժնելով 24 ով կ'ունենամք դրեթէ 376 մղն ժամուն մէջ:

Ընկալեալ օրէնք մ'է Աստեղաբաշխից՝ բանաւոր հիմնաց վրայ հաստատուած՝ թէ մ'որորակաց խոտոթիւն՝ Արեգակէն ունեցած հեռաւորութեանն համեմատական է»: այսպէս Լուսըն թագին խոտոթիւն ըսել է թէ մեր բնակած մոլորակին չափ չէ. բայց Լուսնթագին մեր աշխարհն չառ աւելի մեծ ըլլալով՝ եւ իր շրջանն աւելի կարծ ժամանակի մէջ կատարելով կեղրոնախոյս զօրութիւնն աւելի եւ չառ աւելի ազգեցիկ է. մանրամանաբար քննեմք. Լուսնթագի տրամադրծն 35,790 մղն լինելով՝ շրջանակին 112,440 մղն ըսել է. իսկ օրական թաւալումն 9,55 ժամուան մէջ կատարելով՝ որ նոյն է՝ 595 վարկենի մէջ, ժամուան մը շրջանն 11,675 մղն ըսել է: Այդ սակալի երազութեան հետ միացունելով իւր մարմնոյն նուազ խոտոթիւնն, եւ վանողական ոյժն, վայրկեան մը կամ քիթիթ մը կեանքն զարմանալի չէ: Եւ սակայն տհաւոր խմաստութեան Աջն տիեզերական ծանօթ հաւաքեալ՝ եւ տնծանօթ ըստ ինքեան՝ օրինաց զրութեամք անարատ կը պահէ այդ ամենն:

Դ. Ծանրաւեան ոյժն և օքուան՝ որով չ-բաժանչեաբ ճաշբաէ էրենց ծէրենց չեն խորոշէր. — Աստեղաբաշխութեան սքանչելեաց մին է այս ինսպիրն. Նելուսնի խորախորհուուրդ փիլտրափայի եւ աստեղաբաշխի կը պարտիմք այս զիւան, ամենայն վիտահանաւի եւ համոզիչ քննութեանց եւ փորձնուու հետեւանոք հաստակեալ Նելուսն իւր Սկզբանց մէջ իմաստատիրաբար կը հետեւունէ զայց, եւ զիտական աշխարհն կը վարդապետէ այսպէս. — Ծանրութիւնն մի միայն մարմնոց վկրին երեան չքնակիր, այլ մինչեւ կեղրոնն կը թափանցէ, կը ճառագայթէ մինչեւ վերին երեան, եւ անտի կը ցովանաց զէալ ՚ի հեռաւոր մարմններն.

եւ զանոնք յինքենէ անբաժան կը պահէ։ Եթէ ենթադրեմք՝ թէ  
միայն մարմնոց վերին երեսն բնակէր ծանրութեան օրէնքն՝  
յայնժամ մի միայն աստեղաց պահպանանն պիտի ծառայէր,  
առանց այլոց հետ հազորդականութեան. եւ գարձեալ մոլորակ  
մը շարժման սկսելուց յայնժամ փոխանակ թերածեւ կամ բո-  
լորչի ծիր մը ձեւայունելու՝ բաժանման կէտէն ուղղակի պիտի  
հեռանար, երթար միջոցի անսպառ անդունդին մէջ, առանց  
բնաւ բաժանման կէտն գառնալու։ Սակայն այդ անքուն Աշքն՝  
անթուլ Զեռքն՝ ամեն բան իմաստութեամբ կարդաղրած է. նիւ-  
թոյ ստեղծմամբն առաջն վայրկենէն տուած է անոր ոքան-  
չելի յատկութիւնն մը, որով իւրաքանչիւր հիւէ նիւթոյն՝ այլ  
հիւէից հետ սերտ յարաբերութեամբ մը կապուած է։

Մարմնոց ծանրութեան զօրութիւնն հեռաւորութեան քա-  
ռակուսոն հետ համեմատական է. այսպէս կրկնելով հեռաւո-  
րութիւնն կ'իջնէ քառորդի մը. եռապատկելով հեռաւորութիւնն՝  
զօրութիւնն ինն անդամ կը նուազի։

Նեփան իմաստափական ուղղութեամբ կը յառաջէ. չուզեր  
ենթադրութեանց վրայ հիմունք հաստատել, ուստի չուզեր բա-  
ցարել եւ չհետամափր խնդրելու թէ ծանրութիւնն ուստի կը  
բխէ, եւ թէ ուր են նորա ոկզբունքն. եւ մենք որ տիեզերա-  
կան մարմնոց իրարու վրայ աղղած ձգողականութիւնն պաշտ-  
պանեցինք՝ տակաւին առանց երկմատութեան չենք. սակայն այս  
այսպէս է, որչափ ալ երկմատինք մննք՝ գուցէ իրաւունք ունինք,  
բայց եղելութիւնն ակն յայտնի է. Քննեմք գեռ ևւու

Ձգողականութեան էութիւնն ճանչնալէ վերջ՝ զբաղինք քիչ  
մ'ալ այդ ուժոյն եւ մոլորակաց աղղեցութեանն մէջ ունեցած  
արգեանց վրայ Տեսանք աստեղաց եւ մոլորակաց շարժմունքն  
ըստ բաւականին, այժմ ծանրութեան օրինոք զիտելով կը տես-  
նեմք որ առանց այդր սահմանափիծ մը՝ սանձ մի ըսեմ զնել այդ  
ահաւոր մարմնոց անհնար էր. իւրաքանչիւր մարմին ըստ իւր  
շարժմանն պիտի ուղղապէս առաջ երթար, առանց բնաւ դառ-  
նալ կամ շրջիլ երազելու. հետեւալար ընթացից խանգարու մն,  
բաղլսումն, ընդհարումն, եւ ամեն անկարութիւն կարելի էր  
յայնժամ. Եթէ քան զիւրաքանչիւր մոլորակաց ծանօթ շրջանն  
աւելի երագութիւն մը կարենայինք տալ, փոխանակ իրենց  
ծանօթ ծրայն՝ պիտի յազմահարէին ծանրութեան օրէնքն, եւ  
դէպ ՚ի հեռուն դիմէին. ընդհակառակն՝ իթէ նուաղէինք կիսովին.  
արագութիւնին պիտի մերժէին վանողական ոյժն՝ պիտի յաղ-

թուէին ծանրութենէն, եւ չորս անգամ աւելի պիտի մօտենային Արեւուն. եւ իրենց չըջանն զիսաւորաց նման մօտենալով եւ հեռանալով պիտի բժորուէր, որով քառակուսի ջերմութեան սոսաւելութիւն եւ պակասութիւն պիտի կրէին, այսինքն է 16 անգամ. եւ այս անբնտկելի պիտի ընէլը յայտնապէս բոլոր մոլորակներն, նոյնպէս եթէ խոտոր ընթացք մը բռնէին Արեգակն.

Սակայն այս ամենն մեծ խնամօք ճշգուած, շտկուած՝ շարուած, է, կարկինն անհնար է այսչափ իմամօք գործել. իւրաքանչիւր Դրութիւն սքանչելեաց պատկեր մ'է. Տիեզերք առասպարակ անբազզատելի գեղեցկութիւն մ'է. աւելի քան զայս ճշգութիւն, համեմատութիւն եւ գեղեցիկ նրգութիւն մեր միտք եւ խորհուրդք չեն կարող ծնանիլ. պատշաճ ըստ իւրաքանչիւր արարածոց պիտոյից կաղմութիւն, եւ բիւրազզի արարածոց.—ոչ չեմք կարօղ խորհիլ.

## Գլ. թ.

ՀՈՅՍ ԵՒ ԶԵՐՄՈՒԹԻՒՆ ՏԻԵԶԵՐԱԾ.

Ա. Հասպատուած առաջնաց և աշեգախան ըյան ևս զերմունիւնն. Լոյս եւ ջերմութիւն տիեզերաց կեսանքն եւ հովին է, ուստի հարկ է որպէս զի տիեզերական մարմին մը չփանայ եւ ապրի այդ կրկին բարեաց հաղարդակցի. որպէս զի ափեզերական առհասարակ մարմենց այս մասամբ կրած ազգեցութեանն եւ ունեցած զօրութեանն գտվափարն ունենամք՝ պէտք է նախ մեր արեգակնային զրութեանն վրայ յարեմք աչքերնիւ. Գիտեմք անտարակոյս թէ մեր Դրութեան կենսատուն եւ լուսատուն մեր Արեգակն է. կատարեալ եւ վերջնական լուծմամբ աեզեկութիւն չունիմք զեռ եւս Արեւուն նիւթոյն եւ զանգուածին կաղմութեան վրայ. ինչ որ անտարակուսելի է՝ հուր եւ լոյս է,

Եւ մեր ջերմութեան եւ լուսոյն միակ աղքիւրնո ի՞նչ տոտի-  
ճան է արդեօք Արեգական բնիկ ջերմութիւնն չեմք զիաեր,  
սակայն փորձն կը ցուցընէ՝ որ փոքրիկ եւ մի քանի հարիւրոր-  
գամեղը հաստութեամբ ասպակւոց մը միջոցաւ՝ երկու մաներկ-  
րորդի մէջ ամենէն դժուարահալ մետաղներն կը հային. այդ  
ջերմութեան ոյժն ցարդ մինք չենք կրցած ունենալ :

(Շարայարելի)

---


ՈՒՂԻՊ.

Թիւ 22 Պատկեր

Էջ 528, տող 14,  
Վ. Հ. Պ. Պ.

Մանկան ուսմունքն իւր սրտի Մանկան սրտի կրթութիւնն  
կրթութենէն առաջ իւր ուսմունքն առաջ

Թիւ 22 Պատկերի  
Ուղիւ



**ՊԱՏԿԵՐ** տասն և հինգ օրք մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է	
Կ. Պօլսոյ համար . . . . .	40 դահեկան
Գաւառաց և օտար Երկիրներու համար	
բղբատարի ծախրն ի միասին հաշուելով	50 « «

## **Իշխաքանչիշը թիշ 2 դահեկան**

**ՊԱՏԿԵՐԻ** խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ փողոց  
Թիւ 1, ուր պէսք է դիմել բաժանորդագրաւթեան և բերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## **RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1*